

ՍՏԵՓԱՆՈՍ ԴԱՇՏԵՅԻ

ՆՈՐԱՅԱՑ ԱՇՈՒԼ ՄԸ
(Տաղեր և ռասումնասիրութիւն)

«Ինչ գոյն ածես՝ արտևտորդն ողջ մատնում այ։
Խմաստութեան գըտակիմ՝ քագ դի՛ր տեղի
գըտակիմ։
Ճանապարհ շա՞տ, ո՞վ գիտէ լաւն ո՛ք մինն այ։
Ամենէ մէկ նամինվ կ'երթան ուրիշ չեն։»
ՍՏԵՓԱՆՈՍ ԴԱՇՏԵՅԻ

Խոնարհ նուէր բաւարձակ հոդիին ոդք. ուսուցիս Համէ՛ Արքապիս-
կոսոսի, որ անվախճան ուզիներու ծանր իմաստոթիւնը
ըմպից եւ ուզելորս միան մը ատեն տարածամ փակեց իր
աչքերը, աղասնակերպ ննջելու Սրբութիի մը տաճաբին ան-
բոյթ հովանիին տակ։

Ստեփանոս Դաշտեցի ցարդ անծանօթ ա-
նոն մըն է որպէս տաղասաց 1)։ Անքառ յայտ-
նի է, սակայն, չնորհիւ Հ. Սոմալի Հայ Մա-

1) Ստեփանոս անոնեալ տաղասացներ բա-
ւական կամ : Գարեգին Լեռնեանի «Հայ Աշուղ-
ներ» ու մէջ (Ակեխսանդրապոլ, 1892), ուր կա-
րելի ամբողջութեամբ ներկայացաւած է հայ ա-
շուղներա լիսկանար ցանկը, կամ երկու ա-
շուղներ՝ Ստեփանոս անունով, «Ստեփանոս
Ժոյաբցի» եւ «Ստեփանոս Շատախցի» (ամէ, էջ 91), որոնք յիշատակուած են նաև Հ. Գ.
Զարքիանելիեանի (Պատմութիւն Հայերէն Դրպ-
րութեան, Բ. հասոր, 1878, էջ 268)։ Խոյ Հ.
Ն. Ակինեան յատկապէն ռասումնասիրած է
Ստեփանոս Ժոյաբցին, իր «Հիմք Պամդուխու
Տաղասացներ» գործին մէջ (Վիեննա, 1921,
Ազգ. Մատեն. թիւ ԳԲ)։ Գէորգ Ախվերդեանի
յիս մահու հրատարակութիւնը եղող «Հայ Ա-
շուղներ»ու մէջ (Թիֆլիս, 1903) Ստեփանոս
անոնեալ ունէ աշուղ չկայ։ Էկօր «Հայկական
Տպագրութիւն» գործին մէջ (Ա. Խոր. Թիֆլիս,
1904, Բ. տիկ) կը յիշուի, բայ Ալաքել Դաւ-
իժեցիի, Ստեփանոս անունով վարդապետ մը.
որ Շահ Արաբի բռնազարդին ոքք մը զրած է
(ամէ, էջ 135-6)։ Ա. Զարքիանել «La Rose-
raie d'Arménie» գործին Գ. հասորին մէջ (Փա-

սինագրաւթեան Պառումութեան 2) (իստացրէն) և Հ. Յ. Տաշեանի Յաւցակին 3), որպէս հե-
ղինակը աստուածաբանական – վիճաբանական
հետեւեալ երեք երկերու, որոնց ինքնագիր ձե-
ռապէիրները կը գտնուին Վենետիկի Սիրիթար –

թիգ, 1929) կայ թարգմանութիւնը Ստեփանոսի
մը տագիմ, «Printemps et automne» Խորա-
գրավ (ամէ, էջ 149)։ Արտաւագդ Արքեպս. Փ
Զենագրաց Ցուցակի Ա. հատորին մէջ (Օրու-
սանէմ, 1935) կը յիշակի նոյնական Ստեփանոս
անունով տաղասաց մը (ամէ, էջ 208 եւ 242)։ Այս տաղասաց Ստեփանութիւն, սակայն, ոչ
մէկ պահք ունի մէր Դաշտեցի Ստեփանոսի
հետ, եւ ոչ միայն բռնուվին տարբեր անձեր
են, այլ եւ երգիշները՝ տարբեր բուականներու
եւ վայրերաւ։ Հ. Սոմալ, ուրիշ ժամի մը յիշա-
տակողներուն են, Ստեփանոս Դաշտեցին կը
նաևնայ որպէս հականառող հեղինակ միայն Quadro della Storia Litteraria di Armenia,
Սուքիս Սոմալ, Վենեցիա, 1829, էջ 171-2.
Ուրիմն Ստ. Դաշտեցին մէջ տաղասացը ցարդ
մեացած է ամեյայտ։

2) Quadro della Storia Litteraria di Arme-
nia, Sukias Somal, Venezia, 1829, p. 171-2.

3) Ցուցակ Հայերէն Զեռագրաց Մատենա-

եան հայրերու Գրչակրատան մէջ 4)։

ա). Մախան վշշանաց, բ. Կրչնակ ձշմարտութեան եւ գ. Խնդիր Ուղարքեան (կամ ձըշմարտութեան)։

Այս երեք երկերէն զատ ցարդ յացտնի չէ ուրիշ հեղինակութիւնը Ստ. Դաշտեցիի Ամանաւորաբար անոր տաղասացութիւնները րոլորվին անձանօթ կը մնան : Անթիլիսասի Կաթողիկոսարանին նորակազմ Գրչագրատան կաթուոր ձնապիններէն մին, «Հաւաքածոյ» մը, որուն մանրամասն ցուցակագրութիւնը տողերուս գրողին կողմէ կատարուած է 5) եւ որ «Անսահիւա» մէջ լոյս պիտի տեսնէ, կը պարունակէ սիսապերծ օրինակութիւնը, հայ ուրիշ աշուղներու կարգին, Ստեփանոս Դաշտեցիի տասնվեց տաղերուն : Իր «Ամախազ Գրչանաց» երկին մէջ լոյս պիտի տեսնէ, կը պարունակէ սիսապերծ օրինակութիւնը, պղտիկ տաղեր 6), որոնց տուներուն սկզբանասառերը կը յօրինեն իր անունը, եւ որոնք գրուած են զարուն սոլուորթեան համաձայն իր հեղինակու-

դպասնին Միջրաբեանց, ի Վիեննա, 1895. էջ 131-3, 642-3, 708-9: Հ. Գ. Զարքիաննեան Ս. Դաշտեցիի պարք յիշանակութիւնը միայն ըրած է «Աւրեւուսանեթրութ դպար»ու գրողներու մէջ (Պատմ. Հայ. Նավ. Բ. հասն, 1878, էջ 441) : Ստ. Դաշտեցիի մասին հաւանօրէն խօսած ըլլայ Յարութիւն Թ. Տէր Ցովհաննանց, իր «Պատմութիւն Նոր Զուղայու որ յԱսպահան» կրթմանաօր գրդիմ մէջ (Նոր Զուղայ, Ամենափրկիշ Վանք, 1880-1), զոր դժբախտաբար չկրցի գոնել :

4) «di tutte e tre possediamo noi l'autografo manocritto » (Այս երեխին ինքնազիր ձնապինները կը գտնենի մեր՝ այսինքն վենետիկի Միջրաբեանց քրչագրատան մէջ :

5) Այս ձնապինը չէ նկարագրուած Արտաւազ Արքեպոս. ի Ձևագրաց Ցուցակի Բ. հասարին մէջ (Հալէպ, 1936), ուր կայ Անքիլիսափ ձնագիրներէն ուրամց նկարագրութիւնը, որպինեւու մանրակրկիտ կերպով արդէն մեր կողմէ կատարուած էր, «Անսահիւա» մէջ հրատարակութեան համար :

6) Տաշխան ցուցակ, էջ 131, 133:

թիւնը համբաւելու համար միայն : Ասոնք պրոտիկ եւ սովորական տաղասացիւթիւններ են եւ անկարող զինք վեր բնակու որպէս տաղասաց : Բնանատեղութեանը թափուր այս պղտիկ տաղաչափութիւնները սակայն կը ծառայան ապացուցանութեանը ուրեմն Դաշտեցոյ խորագրուած եւ այրութեանական կարգի վրայ յօրինուած տաղը, որ կը գտնուի Վիեննայի Միջիթ. թիւ 20 ձեռագրի վերջառութեանը 7), կը ներկայացնէ որոշ շահեկանութիւն տաղասաց Ստեփանոս Դաշտեցիի համար, որովհետեւ այս տաղին մէջ թափանցած ըլլալ կը թուի բանատեղութեան ճառագայթը, յարակեաբար չերմացնելու տաղաչափութեամբ սասաւծ միսը քրթուածին :

Անթիլիսա գրչագրատան նորայայտ հաւաքածոյն միան կը գործէ բարի անսկնակալ աստուածարանական - վիճաբանական երկերու հեղինակութեամբը միան ժամանօթ Դաշտեցի Ստեփանոսի մէջ հաստատելու գոյութիւնը յը-նորհալի տաղասացի մը : Իր տաղերը կը ստեղծն հետաքրքրութիւն երկհարիւրածնակով մը մեզէ անջրակետուած այս մարդուն կենաքը դուրս հանելու դարերու մշուչէն, լոյսովը կարելի աղբիւրներու :

ԿԵԱՆՔԸ

Իր ծննդեան եւ մահուան թուականները անյայտ են : Բայց ծանօթ զէմքերու հետ իր ժամանակակցութիւնը եւ իր գործերուն ու տաղերուն ոմանց գրութեան յացտնի թուականներն ու բովանդակութիւնը կը սահմանալծն անշարժէլի ժամանակամիջոց մը, ուր միայն անոր կենաքին օրերը կրնային թաւալած ըլլալ : Սնուարակոյս անիկա ապրած է ժի. դարու եր կրորդ կէսէն մէլ. դարու առաջին քառորդի չընչանակին մէջ (1650?- 1725 ?) : Ժամանակակից է Աղեքսանդր Ս. Զուղայեցի կաթողիկոսին (1706 - 1714) եւ Ցովհաննէս գրդ . Մրու-

7) Տաշխան ցուցակ, էջ 133:

զի 8), որոնց իւրաքանչյուրին դէմ զրեց մէջմէկ ընդդիմարանութիւն, որը կը տևանենք մարտամասն իր գործերն առիթով: Իր մէկ «Շոտք» 9) զրած է «Ի ինդրոյ տեառն Շահանու արշի և պահի եւ առաջնորդի Գողթնեաց նահանդի», որոն ուրեմն ժամանակակից է 10) իր տաղասացութիւններէն երկուք ունին զրութեան թրւական, մին: «Զայի թալիայ քարգանասրին վասն՝ ոտքը խորագործ՝ ունի վիրջաւորութեանը հետեւեալ թուականը. «1684 10/2» 11):

8) Հ. Զարք. կը յիշէ Ստ. Դաշտեցին ինչպէս տեսանք, «Աւքեւտասաներորդ դպրու զբրողներու մէջ, Յովի. Մրգութէն անմիջապէս վեր (Պատմ. Հայ. Մատեն. Բ. հասոր, 1878, էջ 359):

9) Ստ. Դաշտեցին յիշեալ «Ընտք»ին : Աստանարկնեն) խորագիրն է. «Անք, շարադրեալ ի Ստեփանոսէ Դաշտեցոյ, սակա արձանագրութեան դրան եկեղեցւոյն սուրբ առաքելոյն Թօմայի որ ի յագուլիս: Ի խնդրոյ՝ տեառն նիսնեն արիինք: Ի եւ առաջնորդին Գողթնեց նահանդի»: («Հաւաքածոյ» Ամբիլիասի գրչագրատան, էջ 212:)

10) Գողթնիքի առաջնորդ Ցովհաննես Արքեպոս, որուն խողաբնել Ստ. Դաշտեցի գրած է իր «Ընտք»ը – չակս արձանագրութեան դրան եկեղեցւոյն սուրբ առաքելոյն Թօմայի որ ի յագուլիս» —, Ազգակիսի Ս. Թօմիսա համբաւաւոր եկեղեցին երկրորդ վեհանորդաքրիմը կատարած է 1694-5 թուականներուն («Սիսական», էջ 326-329): Ուրեմն յիշեալ Ցովհաննես «Արքինքնա», իր առաջնորդ Գողթնիքի, պաշտօնաված Ժէկ դարու վախճանին եւ Ժէ. դարու սկզբանարութեանը («Սիսական», էջ 313) եւ ժամանակակից եղած Ստ. Դաշտեցիի: Քայլ Ցովհաննես Արքեպիսի, որ նաև մակամունաւուն է «Շապանովով» («Սիսական», էջ 21, 220, 234), Սիսեաց արտոնին վրայ եպիսկոպոսացման սկիզբն ու վախճանն նշգրաւուած չեն. միայն յայտնի է որ «Տիշի առ քագաւուրութեամբ Շահ Հիւսէինի» («Սիսական», էջ 21, հմտ. անդ, էջ 220, 328:)

11) «Հաւաքածոյ» Ամբիլիասի գրչագրատան, էջ 268:

Ինկ միւս տաղասացութիւնը, «Ուոք շարադրեալ սակս անիրա նազգարաթին լիվոնուս խորագըրութ, ունի գարծեալ վերջաւորութեանը գրութեան հետեւալ թուականը. «Ի թուին Փրէչին 1702: Ցովհանի 1-» 12):

Ստ. Դաշտեցի որդին էր Բարսեղ քահանայի 13): Անիկան միամոր զաւակ մը եղած ըլլաւ կը թուի, որովհետեւ կ'ուժ, իր մէկ տաղին մէջ. «Ստեփանն հօրէ մինակն է» («Հաւաքածոյ» Անթիլիասի գրչագրատան, էջ 276:.) Տեղ մը կոչուած է նաև Ցովհաննես Ստ. Դաշտեցի 14): Իր վիճաբանական կործերէն մէկուն մէջ ինչպինք այսպէս յիշատակագրած է. «Ստեփաննոս Բասիլիոս Շիրքալնակեան, ի Դաշտէն Գողթնեալ, սերունդ մկանահանայ» 15): (Բասիլիոս իր հայրն է անշուշտ:) Իր տաղերուն մէջ աշուղածեւ անուանակոյութիւններ ունի. այսպէս սաղի մը մէջ 16) Ցովհննես կը կոչէ «Գիր Ստեփան», իսկ այլուր, ուրիշ տաղի մը մէջ 17) «Խեւ Ստեփան»: Իր անունը Կարճագոյն ձեռով ալ կիրարկած է իր մէկ ուրիշ տաղի մէջ 18), «Դաշտեցի Փանոս Լոյուսով: Իր տաղերէն մին իր հօր անունով զրած է, «Մահնի հայեւար Բարսի» 19), ինչպէս Նազար Ցովհնաթան իր հաւուն՝ Վարդանի անունով խորագրած է իր տաղերէն մին:

Դաշտեցիի անուանը ինքնին կ'ենթագրէ որ անիկան ծննած ըլլայ Գողթնիքի Դաշտ 20) աւա-

12) Անդ, էջ 269.

«figlio di un sacerdote chiamato Basilio».

13) Հ. Սամալ, էջ 171.

«Giovanni Stefano Tascidense».

14) Անդ, էջ 171.

15) Ցաշեալ Ցովհննես, էջ 709:

16) «Հաւաքածոյ» Ամբիլիասի գրչագրատան, էջ 260:

17) Անդ, էջ 262:

18) Անդ, էջ 248:

19) Անդ, էջ 265-6:

20) Մէկէ աւելի Դաշտեցի կան (տե՛ս կիրիկեանի «Բնաշխարիկ բառարանը»), Ա. հայոր, էջ 577-8:.) Ստ. Դաշտեցի ծննդավայրը եղագ Դաշտի մասին կ'ըսէ Եփրիկեան. «Գիւլ Սիսեաց Գողբն զաւառի մէջ, այժմ կը կոչուի

նին մէջ: Իր մէկ տաղեն մէջ 21) կը խօսի իր ձննդավայրին մասին:

«Եւ անոն իմ տանփաննո՞ւ»

Որ ի Դաշտէն եղէ սերեալ.

Թէկաւս համ իմ տեղափոխմամբ

Ի յասպահան եղեւ տարեալ:

Ուրեմն Ստեփանոս ի հօրէ եւ ի հաւոյ Դաշտեցի է: Իր հաւը անտարակոյս Շան Արաստի բռնագաղթին «անդափոխմամբ» տարուած է Ասպահան (22), ուր եւ ինքը ծնած ըլլալու է (23): Ընդհանրապէս իր տաղերուն և մասնաւրապէս վերոյիշեալ տաղին մէջ Գողթնիքի զանազան վայրերուն յաճախակի յիշատակու-

Ստորին Ագուլիս: » Շան Արասի բնագագրին՝ Գողթնիքի Դաշտեցիները, ուրեմն նաև Ստեփանոսի նախահայրերը, զալքած են Ասպէ համ: Այս մասին ոչ շատ եեւաւր պատմի: Զամշեամբ, անշաշուն նաև ուրիշ աղբիւթեառու օգնութեամբ, կը պատմէ: «Ապա Կոշեալ նորս (հազարակին Շան Արասի. Ս.Ս.) նախ ըստ դաշտեցիս, այսինքն զայնոսիկ Հայու՝ որք վարեալ եղին ի Դաշտ ամուսնեալ երկը Գողթան գաւառի, եւ բնակեալ էին ի քաղաք Շամշապատ, երամայեալ նոցա ելանել ի բազակ: անոի Ասպահամայ: Եւ նոքս քեշպէտ բազում հենարիէ զանազան չելանել, բայց յենայ բըռնադատեալ՝ ելի՛ անին: որոց մասմէ զնացին ի Գուրապատ մանաւամեալ տեղին, եւ նսան անի առ ժամանակ մի: Եւ ոմանի ի նոր Զուզայ:» (Դ. էջ 649:) Դաշտի մասմէ տեսնել Ալիշանի «Միսական»ը (էջ 299, 300, 325, 336) եւ ին: Քինեանի «Հնախօսութիւն»ը: Իրեր Դաշտեցի դէմքիր կը յիշախն Ալիշանի «Միսական»ի մէջ հետեւեալ ամանեները. Անապահմ Դաշտեցի (էջ 336), Աէք Քեռորդի Խօսայ Դաշտեցի (էջ 327), եւալիս: Այս մասին տես մասնաւրապւ՝ «Միսական» էջ 326-7:

21) «Հաւաքածոյ» Անբիլիասի գրչագրատան, էջ 212-215: Տաղիս խրագիրն է. «Ու... սակս արձանագրութեան դրան եկեղեցւոյն սուրբ առաքելոյն թօմայի որ ի յագուլիս...»

22) Հմտու Զամշեան, Հայոց Պատմու - րին, Գ., էջ 649:

23) Դաշտեցիները առհասարակ նախ Աս-

թիւնը եւ ընտանի ծանօթութիւնը կը ցուցնեն որ անիկա բաւական ատեն ապրած է այս նահանգին մէջ, որ իր տաղերուն ենթահանող մատակարարած է յաճախ: Իր նախնիքներու հայրենիք մէջ հաւանական բնակութիւնը փրկած է իր մէջ երրորդ սերունդով անհետանալու գատապարուսած Դաշտեցին: Այսիէ որ իր մէկ տաղին մէջ, խորագրուած «Ուտք շարագըր-եալ սակս անիրաւ նազարաթին լիվունու» (24), ինքնինք կը կոչէ «Դաշտաբնակ»: Բայց Ստ. Դաշտեցի իր կենաքին կարելորապոյն մասը անցուցած է իր ծննդավայրին՝ Ասպահանի մէջ:

ԿՐԹՈՒԹԻՒՆՆԵՐ

Ստեփանոս Դաշտեցի հիմնաւոր կրթու - թիւն մը ստացի է Ասպահանի մէջ, որ իր ժամանակին մասնաւորաբար մարգավայրը գործած էր բաւանական վիճաբանութիւններով սրարած վարդապետներուն: Կրանակին այս պայքարի համար անհրաժեշտ էր գիտութիւնը: Իրը քահանայի զաւակ, Ստ. Դաշտեցի ունեցաւ զիւրութեան չափ անհրաժեշտութիւնը կրթութեան, որպէս զի ապազայ վիճաբանութեանց մէջ կարենար լաւ ճակատ յարդարել: Անիկա նոյնիսկ ուղեւորեցաւ իստալիս, գնաց Հոռմ իր ուսումը աւարտելու:» (25): Հոռմի կաթողիկ մէկ հաստատութեան — հաւանօրէն Ուրբանեան Վարժարանի — մէջ ուրեմն ստացած ըլլալու է ժամանակին բարձրագոյն կրթութիւնը: Անտարկոյս Հայերէնի հետ լաւածանօթ էր պարսկերէնի եւ լատիներէնի (կամ այլ յեղուներու): Ստ. Դաշտեցի մեծ հմտութիւն ունէր հին Հայութէնի, զոր իր մէկ քանի տաղերուն մէջ իշխանաբար կը կիրարէէ, առանց պատորելու իր լիզուն ունիթոունեան բոնադրուսութիւններով: Իր

պահանի «Շամշապատ» քաղին մէշ բնակեցան, յենոյ բռնադատութեամբ հանունցան եւ զրցին «զարագատա» եւ «Նոր Զուզայ»: Ուրեմն Ստեփանոսի ծննդավայրը կրնանել ենթադրել այս երկու վայրերէն մին: (Հմտու Զամշ. անդ)

24) «Հաւաքածոյ» Անբիլիասի գրչագրս-տան, էջ :

25) Սոմալ, էջ 171-2:

վիճարանական գործերը կը ցուցնեն որ ինք իմաստափրութեան եւ աստուածաբանութեան մէջ զարդացած էր: Իր գործածած բառերն ու բացարութիւնները մէրթ ամէն բանչ առաջ կարծէք առաքելութիւնն ունին աղաղակերու քերականն ու տրամարանը, որ իր մէջ պատուույ անդր գրասեծ էին: Մասն է Հայոց պատմութեան, ինչպէս նաև իր նախկին ծննդավայրին՝ Դողթիքի եւ անոր աւանդութիւններուն 26): Ընթերցումներով պարապով մը եղած է: Ինք քաջածանօթ է նախնաց գրական վաստակին, ինչպէս յայտնի Եկեղեցւաց իր «Մահաց Փշանաց» երկին, ուր հմտու եւ բազմածանօթ հեղինակի մը կոչումները կան հին Հայ մատունադրական ժառանգութենէն 27): Ուրեմն յենոնրդներէն իրաւամբ պիտի կոչուէր «բանիբուժ» եւ «հուետոր» 28): Հ. Սոմալ զինք կը ճանչնայ որպէս այլոյ հմուտ եւ մարզ ոչ միայն Հայկական այլ եւ եւրոպական ուսմանց մէջ 29): Յետոյ իր պարասաւակն եւ երդիձական յաճախարչական քննադրութիւնները իր ժամանակի ուսումնականներուն՝ գիտութեան՝ 30)

26) Իր մէկ տաղին մէջ, «Սակա արձանագրութեան դրան նեկանցան Թօմայի որ ի յագուլիս» խորագրով, կը յիշատակէ «Կամնիմնոր» իր աշակերտ Բարթոլոմէոսի եւ անոր իր փոխանորդը Ազգուիսի մէջ («Հայաքածոյ» Անդիլիասի գրչաքարտան, էջ 213: Հմտն. Ստեփանոս Օրբելիան, Փարիզ, 1859, Ա. հասոր, էջ 61 եւ «Սիսական», էջ 312, 326, 329:

27) Տաշեան Ցուցակ, էջ 132-3:

28) Անգ, էջ 643, 708:

29) Սոմալ, էջ 171:

30) Իր պարասաւական-երգիծական տաղաւացութիւններուն մէջ կայ առհասարակ վերեն նայոյ մարդու հեղանակը՝ արակուած գրչի մարդոց: Բայց մասնաւրաբար իր երկու տաղերուն մէջ հեգնուած են իր ժամանակին ուսումնականները: Առաջինը՝ «Առ համերձերի միայն երեւալ՝ վարդապես ուսման, որք ձեւանամ իրեւ զգիստան» թերեւս երկայն մօտութն իւրամաց խորագրով տաղմ է, ուր կծու հեղմանիք կ'ներարկուին «Երկայն մօրուօք» վարդապետները, ինչպէս տեսանք քիչ վերը:

յաւակնութենէն աւելի հմտութեամբ ծանրաբենն մարդու մը արդար խստաբանութիւններն են: Նոր Ձուղայեցինները պարսաւող իր քեր-թուածին մէջ կ'ըսէ: 31)

«Ո՞ւ կայ կարդալ կամ ո՞ւմ կայ ջանք, Մեծ ու պսոփիկ աստուածաբաննք»:

Այս քննադատութիւնը ընել փորձուողը անպայման խորոնկ ընթերցող մը եւ աստուածաբան մը միայն կրնար ըլլալ:

Իր աստուածաբանական գործերու հեղիւ-նակութիւնը բաւական պատճառ մըն էր ենթարկելու, մանաւանդ իր զարուն, որ անիկան կրօնակուր մը եղած ըլլայ: Աշխարհական մըն էր սակայս անիկան: Ինքն իսկ, կ'երեւի իր աստուածաբանական նիւթերու շուրջ գեգերիլլ գարմանալի եւ գարառուլի գոնիերով, կ'ըսէ «Մարդափ Փշանաց» երկին յառաջաբանութեան մէջ: «Թէպէտ եւ ըստ իմումս աստիճանի աւելուրդ իմն է յանդգնութիւն. քանոյի իմ տրուպ աշխարհական եւ ո՛չ վարդապետ...», 32) եւն: Հակառակ իր աշխարհական ըլլալուն, իր դարուն կրօնականներուն շափ լեցուցած էր իր ուղեղը գաւանաբանութեանց աղմուկովը: Եւ իր գործերուն գրութեան գրգիռը ստացաւ կրօնական այս մասհոգութիւնն: Սակայն այս աշխարհական արաւոր կրցու բարեւորէն քննագատուել մինչեւ իսկ «Երկայն մօրուօք» վարդապետները, ինչպէս տեսանք քիչ վերը:

Հաւանաբար ամուռնացած էր այս աշխարհականը, որովհետեւ իր քերթուածներուն մէջ մեղի կնոյ սէր պատմելէ աւելի կը ասնձարձակէ գժգուռութիւնը՝ կինը լաւ ճանչցող մարդու մը արտայայտութեամբ: Այսպէս իր մէկ

վարդապետները («Հայաքածոյ», էջ 253-5): Երկրադիք՝ «Առ ոմն ուրացազ եւ մակացու, աւափիրը՝ կացեցազ ... ջնազիրնամ...» խոհացրու տաղմ, ուր այս մարդուն նաև ենթական կարգութիւնը կը դատափետուի: («Հայաքածոյ», էջ 267):

31) «Հայաքածոյ», էջ 250:

32) Տաշեան Ցուցակ, էջ 132:

«Թաշնիսիր մէջ կ'ըսէ 33».

«Սիրելի՛, չ բանիս մին լաւ դատ արա. թէ կնկան մին մարդ այ՝ մարդին մին այ կին. ինչ տան որ կին չըկայ, տունն դադար այ. իս աշխարհին աւերն ածեց մինակ կին»:

Տանրդ հազար հաց կայ՝ օրին մէկրն կեր. երկու տեսարանաց լրջան մէկ բնեկը. կինն է անձարութին՝ մարդիս մէկ բնեկը. Մէկ է՛ որ տէրքն վայ՝ կուտայ մինակին»:
«Անիւն թո՞ղ կնկան ձեռնէն չարչարի»:
«Շատուրն էս որ էրնէկ կուտայ մինակին»: Եւն: իսկ իր մէկ ուրիշ . ալին մէջ կ'ըսէ 34). «Կին դու մեղաց ծովին անկար, կամիս ապրի՝ լողա՛ կին»:

.....
«Էս ինչ շոք այ՝ տապ այ՝ կին, Զեռնումը կու տապայ՝ կին. Անգամ կիբն խարովի՛, Կամ տապի՛ մէջ տապակին»:
Ուրիշ տեղ մը կ'ըսէ դարձեալ. 35) «Անսուած շանէ որ մէկ կին, Ուրին զնէ երկու տան»:

.....
«Լաւ կինը քոյ տան գեղն ի. Ասուած շանէ՝ թշնամիդ, Սիրելոյ պէս տանդ եղնի»:
.....
«Մեղքն որ դրախտէն մեզ հանեց, Արուին չէ, իբին է»:
.....
«Քիչ կու գտնուու աղէկ կին. Եւ կամ աղէկն աղէկին».

33) «Հաւաքածոյ», էջ 263-կ, «Թաշնիս Ստեփանովի» խորագրով տաղէն:

34) «Հաւաքածոյ», էջ 265-6' «Մահակ հայեար Բարսդի» խորագրով տաղէն:

35) Անդ, էջ 272-283' «Ռուք շարադրեալ ի ... Ստեփանոսէ Դաշտեցւոյ, ի վերայ այլ եւ այլ իրաց» խորագրով տաղէն:

Սոդոմայ մնեղըն արաւ,

Ղօգտայ կինն աղէ կին»:

.....
«Անսուած շտայ էրկու կին,
թէ տալէց այ՝ մին տայ կին»:
«Անսուած շանէ որ մէկ կին,
երեք կամ չորս(ր)ք մարդ անէ»:

Ուրեմն իր տաղերուն մէջ մեղի կը ներկաս- յանց Ատ. Դաշտեցի իւրեւ մէկէ որ կինը լաւ ձանշաց է եւ կ'ընէ գովկըր «մինակին», այ- սինքն ամուրիներուն, ինչ որ կը նշանակէ իր ամուսնանալով գժողոհ մնացած ըլլալը: Հակա- ռակ ամուսնական հաւանական շրթային, ա- նիկա կրցեր է ճամբորդել բաղմաթիւ երկիր- ներ, ինչպէս պիտի տեսնենք:

ԴԱՒԱՆՆԱՆՔԸ

Ատ. Դաշտեցի կաթոլիկ գաւանութեան իրք պաշտան կը ներկայանայ իր փիճարման- կան գործերուն մէջ, որոնք ընդդիմարանու - թիւնն են, ինչպէս պիտի տեսնենք, հայ վար- դապետաներու այն երկերուն, որոնք «ընդդէմ աղդին ֆուանկաց» 36) հակաճառութիւններ է- ին: Կը կարծենք, սակայն, կաթոլիկը և կուռը է իր մէջ, որոնչնետեւ ինչպէս յիշեցինք, ինքը զաւակն էր Բարսեղ քահանայի մը 37): Մնին- գեամբ ուրեմն անիկա Հայրաստանեաց Եկեղեց- ուց կը պատկանէր: Անիկա կրնար եղած ըլլալ մին այն երկու Ստեփաննաներէն, որոնք բազ- մաթիւ ուրկներու հետ կը յիշատակուին Յովէ: Մրգուղի 1688ին հրատարակած «Հաւատոյ Գիրք»ին յիշատակարանին մէջ, իրը բատարող անոր տպագրութիւնն 38): Մեզի անյայտ պատ- ճառներով Ատ. Դաշտեցի ընդունած է կաթո- լիկ դաւանանքը եւ որքան իր ձիքերուն, նոյն- քան իր պայքարելու տրամադրութեան համար դրկուած Հռոմ, ուր պիտի կատարելագործք պայքարի գործիքը, գիտութիւնը, որ իր դա-

36) Հման. Ղազիկեանի «Մատենագիտու- թիւն»ը, էջ 107 եւ Զամշեան Գ. էջ 749:

37) Հման. Սամազ, էջ 171:

38) Տես Ղազիկեանի «Մատենագիտութիւ- նը»ը, էջ 90:

րուն տիմուր նպաստակներու համար եւս կը գործածուէք: Բայց անիկա ունէք աղդային զիտակցութիւն եւ միայն իր այս տողին համար արժանի պիտի ըլլար մեր անարատ համակրանքին:

«Ե՞ր զիս կամիս փոփոխել, •
Երբ իմ մօրէս Հայ ելի»: 39)

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ստ. Դաշտեցի մեծ ճամբորդող մը եղած է, իրմէ ետք ապրող ուրիշ միանգամայն պարսկահայու եւ Հնդկահայ նշանաւոր Մ. Թաղթաղեանցի պէս: Ի հօրէ այս Դաշտեցին երկար ապրած է և գործունէրթին ոնցաց իր ծննդավայրին Ասպահանի եւ անոր «գիւղաքաղաք» 40) Նոր Զուղայի մէջ, ուր, ինչպէս յիշեցինք, իր հաւը «տեղափոխմամբ» տարուած է, հաւանապար Շահ Արամի օրով: Իր «Մախաղ Փշշանաց» երկին եօթներորդ զիլուն մէջ կ'ըսէ: «Որովհետեւ թէ՛ ըստ յանցանացն մերոց եւ թէ՛ ի նախասահամառներէն Աստուծոյ՝ բնակիմք մեծ Հայաստան կոչեցելովք ազգաւա ի մէջ Պարսից, հետեւայէս բնակիմք եւ մեծ ի քաղաքարաբնակ եւ յանուանի քաղաքն յասպահն, մանաւանդ թէ՛ ցիր եւ ցան եղեալք քշիմք» 41) Լւային: Ուրինն իր եւ իրեն պէս բարեմթիւ ուրիշներու երկրորդ Հայրենիքը եղած է Պարսկաստան՝ մասնաւորաբար Արամար Ասպահանն ու Հայակիրտ Զուղան, ուր իր օրով յիշողութեանց մէջ չտժգունած դէպէ էր Շահ Արամի բնակագլուխը: Իր գիւղաքանական գործէրը կ'ընծայէն Հաւանական կարելլութիւնը մակաբերելու որ անիկա Նոր Զուղայի հայ եւ կաթողիկ ծանօթ պայտարին մէջ անմասն չէ մնացած: Այս պայտարիներու ատեն չատ տառապած է Ստ. Դաշտեցի: Իր տաղերէն մին ունի հետեւեալ խորագիրը, որ իր կողմէ մակա-

գրուած է. «Թաղնիս Ստեփաննոսի նահատակի, հայերէն: («Հաւաքածոյ», էջ 262-3): Իր այս տաղին մէջ կան տառապանքն ու յուսահատութիւնը պայտարող մարդու.

«Հայոց աղդէն շատ ցաւ ունիս ամանած. Ամանդ է մեծ հաւաքէ, տա՛ր, աման ած.»

Իր ուրիշ տարերուն մէջ կան պայտարէն կարեվէր մարդու մը արտարայտութիւնները.

«Մեր հանդերումն շատ կայ ցին,

Վատին զիլոյն շատ կացին:

Զարքն աշխարումս օր մ'ապրին,

Կ'ասեմ ափսո՞ս, չատ կացին:»

«Ըւր մեղքն ալլոց բամպասօղն, Որ տեղ տեմնաս խորովէ՛:»

«Աչքս գէշին շտեմնա՝

Թող հոգիս սիրումն առնէ:»

(«Հաւաքածոյ», էջ 277-8):

«Վատով աշխարք լցուաւ,

Տեղ չմնաց լաւերին:»

(«Հաւաքածոյ», էջ 281)

Իր տաղերուն մէջ նոր Զուղայի յիշասակութիւնը կ'ընէ յաճախ (42): Այսպէս ոտանաւոր մը ունի հետեւեալ խորագրով՝ «Նոր Զուղացու մեծամեծաց վատ եւ անկարդ արարմանց վա՛նն ոտանաւոր...» 43), ուր հատու քննադատութեան կ'ինթարիկ նոր Զուղայիցիներու ապահնած վարչը: Ուրիշ ոտանաւորի մը մէջ նոր Զուղայիցիներու բարբառը կը հեծնէ: «Զուղայիցու Հայրենի՝ զրոց պարզ լեզուն այ, զոր կու պարծենան:» 44)

Ասպահանէն ու նոր Զուղային զուլս ճամբորդած է բազմաթիւ ուրիշ քաղաքներէ: Բարձրագոյն կթութեամ Համար մէկնած է, ինչպէս յիշեցինք, Հոռոմ (45): Իր «Մախաղ Փշշանաց» երկին մէկ օրինակը 1725ին ընդօրինակեր

42) Ասուածաբանական եւ վիճաբանական իր գործերուն մէջ եւս խօսած է նոր Զուղայի մասին (Տաշեան Յաւցակ, էջ 132, եւն.):

43) «Հաւաքածոյ» Անքիլիսակ բրչագրատան, էջ 248-253:

44) Անդ, էջ 255-257:

45) Սոմալ, էջ 171: Հմեստ. Տակեան Յաւցակ, էջ 133:

39) «Հաւաքածոյ» Անքիլիսակ գրչագրատան, էջ 265:

40) Ստ. Դաշտեցին Նոր Զուղան կոչած է «զիւղաքաղաք» Ասպահանի (Տաշեան Յաւցակ, էջ 132): Ուրիշներ եւս այդպէս կոչած են (Պազիկեանի «Մասնեազիտութիւն», էջ 108):

41) Տաշեան Յաւցակ, էջ 133:

է Հռուս, հոգի գալուող զարափարին վրային (հի): Խոսական իր ուղիւորութեան առ թիւ համուկան է մասնաւորարար չ'ի խօսութ, ուր հաշտկան կարեւոր գաղութ մը կար (47), իւ ուց հաւաք նարար դրան է 1702ին իջ մէկ տաղաւ, «Ուուր շարադրեալ ասիկա անիբաւ նազարաթին լիլունու» (48) խորացոյն, ուր կը պարսակէ «լիլունու» «Նազարաթ»ը, որ վիմք «կապանաց» բարձարակի և նիթարկած է «քան և հինք աւուրբք»: Արդեօք ասիկա այս նազարաթըն է, որ 1708 թուրին Շոռորի Ս. Կուսարորի եկեղեցին շինութեան սասպերեց, անջուռ իր ունեւոր անձ մը («Սիսակն», էջ 354-5):

Ճաճրորդած է (կամ ճռու ուղեւորութեան ատեն այցելած) բարձրաթիւ ուրիշ ժաղաքներ: Անյաս անիս իր երկարաւութեան մէջ կը յիշէ թէ իր լարդիմարանները: Բնչպէս «ի գուռ կացուցաք թէ ի կոսուանինուպօխիս, թէ՝ յիշմիւնին» թէ ի կողմն նւրափայ, ի պէսիծ:

(46) Տե՛ս Տաշեան Յուցակ, թիւ 20 ձեռագիրին՝ «Մարսիս Փշրանաց» երկիմ՝ «զարափարար օրինակին յիշառակարանը», էջ 133:

(47) «Հայկական Տպագրութիւն» ԱՅ. Թիմիֆ-լիս, 1904, թ. տիպ, էջ 264-7, 280-1, 285, 412-414, «Նոր Զուղայեցի Վանառականի մը անուան հայկական երկու մետայներու առ թիւ», Արմենակ Սազգեան, Անաւիս, Նոր Երզան, թիւ 1, էջ 60, «Պատմ. հայ. դպր.»; Հ. Զարք., թ. հասոր, 1878, էջ 380, «Ախսաւկան», էջ 451ա-2թ.: Տե՛ս նաև «Պատմութիւն Հայոց զարափանութեան և շինութեան եկեղեցայ նոցա ի կիվունու բազաի», Մերսուր Վրդ. Ուգարիտան, Վինետիկ, 1891 և Notes de Chahan Cribied sur les Arméniens d'Amsterdam et de L'Inouïe (1811), publiées par F. Macleller, extrait d'Anahit, 1904, որնիք մեր արամադրութեանը տակ չընթինք դժբախտարար: Արդեօք այս վերջին երկու գործերու մէջ կը յիշակի՞ Ստ. Դաշտեցի:

(48) «Հայաքածոյ» Ամբիկանի գրչագրաւուն, էջ 269-70: Տախիս գրութեամ քուականը փ քումին Փրկչին 1702: Ցուլիսի լք է, իմասկու վերը տեսամբ:

(49) Տեսնել Ալիշանի «Հայ-Վենետ ոք, ուր

49), ք. Ալիվուկիայի և մաս ք մեծն ճրօն և կամ 8 Ամը, Անթենիս նոյն եւազըն Նըրենի բնարափարին թիւական կամ վարդեմութիւն գուռ (Համամ, թիւ ա վունկացն, Վանէ ժ. եւազըն) և ինչպէս կը յիշառաւ տակէ, այցելած է նւրապա (?), Կոստանդնուպ պոլիս, Զիթունիս ևս յայլութեանուն, որոնք թէ պէտ անյիշտառակ՝ բայց մասամբ մնար ծանօթ են: Ժամանակ մը զ տնուած է էջմիածին, ապ զինք հետարքորդ աստուածաբանական ևս մի-ճարանական ինչ ինչ գործեր տեսած լիլար կը յիշառակէ (51):

Ուրեմն իր յաճախաղէ գըրջակայութիւններուն տեսն Հանդիպած է նաև Հայաստան: Անշուշու միայն էջմիածին չէ մնացած, այս անցած իր Հայրերուն ծննդակայցր՝ Գողթինիրի Դաշտ աւանը, ուր իր Ներկար բնակութեան հաւանականութիւնը բութեանս սկիբրնիրը յիշեցնիք: Կ'երեւ այս առթիւ «ի ինդորու տեսան ունանանին» դրած է իր մէկ «Ռութը Հասկա արձանագրութեան դրան եկեղեցւոյն սուրբ առաքելոյն Թօնուայի որ ի յագուլիս» (52):

Երեսն յիշառակուի Ստ. Դաշտեցիի փ Վենէծ» հանդիպումը:

50) Տաշեան Յուցակ, էջ 133:

51) Տաշեան Յուցակ, էջ 132:

52) «Հայաքածոյ» Ամբիկանի գրչագրաւուն, էջ 212-6: Ազգուիս Ս. Թովման եկեղեցին վերանորգութիւնը տեղի ունեցած է 1694-5 քուականներուն մէկ: ինչպէս յիշեցինք անցամ մը: Գողթնիքի առաջնորդ «Թիւնուու արի եպս. ի խնդրանեավ» Ստ. Դաշտեցի գրած է այս «Ռութը», Ս. Թովման եկեղեցին դրան նախունի արձանագրութեան համար: Սրբարեւ յիշեալ եւ կիշեալ եւ կեղեցին իրանական գրան անուանութեան մէջ այց արձանագրութեան համար: Սրբարեւ արձանագրութեան մէջ այց արձանագրութեան համար: Ստ. Դաշտեցի մասնակի և կցկուուր, զիրեւ աղբանուած մէկ արտագրութիւնն է, և արդարի ամար- ուստածուուր կարելի է կոչել Հ. Ալիշանի հետ («Սիսակն», էջ 326):

Այսպիսով, ուրեմն, յայտնի կ'ըլլայ որ Ա- գումիս Ս. Թովման եկեղեցիի դրան նակուի այդ արձանագրութեան եւ պիտինակը կտու Ռաշ-

Իր «Վակիսիք Փշրամաց» երկին Խօթները դուռփառ պիտի էն որոնք, գ'րու Սար. Դաշտեցիք, բավականցան մեզ ժամանակն աւալուն է շրջագայի մեր ի ենդիկտ, թէ՞ ի տանը Պարսից եւ Յաւաց ։(53) Իր պայտա ծամարութեանց կը կրող է ։ 1714 - 5 ին Ճնդկաստոնի քի Բանարքի Սուրբաթ անուշանեալ նուահանդիստի : (54)

Իր տագերուն մէջ այս երկարաւոհ ճանապարհորդութեանց պատիկ արձականդր կատ մերթ, Արագէս իր մէկ պահանախն մէջ կ'ըս ոչ : (55)

«Զգիսիմ թէ մարդ մարդի մաստ է՞ր կ'տնէ :

Կիր ծովի իմք՝ վկներից ծամր էրիստ է : Մէն նաև իմք իմք մանաւագարին էրկուտ է, Առաւու պիտիմք հաց ու ջուր ու քուռ տանէ :

Ասցին է, քան մը որ ամնամիօր մանաց է ցարդ (Հմուտ. «Էլիասած», էջ 326): Սուս: Դաշտեցիք տպդեռաւ իրդուարակութեան այնեն, որ դիսի յարդրէ ու առավելնամիւրաթեամա, ու դիտի համնէ Սուս: Դաշտեցիք յիշեալ «Ծոտք»ին և տնարապահամարը լինիւմէ : (56)

Ի դեալ յիշենք որ Ամբոխիափ, Հաւատաքանոյի իմք (էջ 202-3) մը ցունու ի տար մը, որ ըստ մեզ, հաւանական ենթիմակութիւնն և լուսանց Յովմաքամի, ենտեւեալ խարազրկ : «Տան ի վիրայ զանգականան Աստից Սուս պահեայն Թուվմայի, որ ի Ակունիւմ» (այսուհետու էլեամա, էջ 53): Տաշեան Յաւաց, էջ 128:

54) Անդ, էջ 709: Նոր Զաւայալ-Հայերէն շատերց Դաւ-Արա Ա-Եւ զգրիքէ դայը՝ մը յերաց ։ Կարածուելով տարաւանած, են Հեղինադասի ի շար գտնազատ Քաղաքներու հան Սուրբ Առք մեծամատե ։ Կարաւականիսներ Երիւան եկած են: Հմուտ: «Նոր Զաւայալցի՝ վականական կայի մը առիւր, Արմենակ Ասպրօւանք, Անուշիտ, Նոր Շքատ, Ա-Առարիւր քըն. էջ 59-60 և 63-4; Տես Բամւ. «Էլիասած», էջ 468 և 530, Ցաւցակ Գեղապրաց, Հարէսի, 1935 (Ա.) և էջ 158:

1 55) «Հաւաէածոյ» Ամբոխափ գրչագրատան, էջ 261:

Օւրիշ «Քաջիս»ի մը՝ մէջ՝ (56) անվախ Տան ճամբաններու ուղիւորի արձականաց կու դաշտեալ, ամաւապարի շատ, ո՞վ զնուեալ լաւ ո՞ր ցինն այ Ներեցն մէկ ամերին կ'երթան գերիշ էն : Իսկ իր անդերէն թին, «Անքի Բախմայ քարսաննարի դասն ուք, » Խորագորդ (57), պարտասուն ճամբորդի մը էրախտանիսից փոչ ուրանութիւնն է քարվանագին, ուզ անմիու Համբաներէ լոդնած իր մարմինը դասձ է քար սերաց Հանդիսադր:

Իր Երկարատեն ու բնացարիկ ճամբար Հորդութիւններու դինք գարծուցած են կորմառու, ուռաւծ են իրեն աշխարհականաց ենց, Երփ չերանցնալ պարունակ եւ յուզում : Յամբընթաց համբուրի եւ Համբերատար կարաւաններով՝ այլանուն քաղաքներու եւ տարադէմ մարդոց մէջ սպառած կեանե մը անջուշտ պիտի թթուոքր եւ մաստասիցն թեան, պիտի մանաց ընուռուզ ու պայտելու համար պիտի ընտրէ Հովհար քանաստեղութեան :

Միւ «Դաշտեցիք, ինչպէս զրութեանս անկիւր իւ տեղինքինք, ցարդ Հազբն ծանօթ է իր աստուծաբանական եւ միհօթանական երկերովը լիբան: Իր անդերը նորութիւնն են: Մէմ կը բանանք անութիւնը բաժնեւ երկու խոժդաւութեաներու Աստուծաբանական միհօթանական երկեր եւ՝ Տաղեր:

Աստուծանական կայ կայ լինիւրանական երկեր:

Իր աստուծանական գործերը ընդդիմագաններուներ են եւ արդիւու ու ուղեւորութեան առեն «այսպահաւաններու» (58) եւ ուղեւուուներու «կա ունեցած իր վիթարանութեանը» (59): Ուրան մելլյ ծանօթ է՝ թուղ Երեք են անոնք, (60) զիր յանուանէ յիշեցնեք եւ այժմ մասնաւուած անոնք:

56) Անդ, էջ 271:

57) Անդ, էջ 268:

58) Տաշեան Ցաւցակ:

59) Հմուտ ամիգը:

60) Սումակ կ'ըսէ: «Սուս: Դաշտեցիք դաւանա-

մանրամասն կը ներկայացնենք:

1. Մայնաց Փշանաց, գրուած 1700ի յունիսար ամսուն (61): Այս գործը մէկնութիւնն է Հաւատոյ Հանգանակի (62): Վիեննայի Միհեթան Հայրեցու գրչագրատումը ունի Երեսորինակներ Ստ. Դաշտեցի այս Երկէն: Ա. ջինլթ. թ. 20 Զեռագիրն է, գրուած 1744ին (63): Պոլիս, ձեռարք Գրիգոր Վրդի, որ Անտոն եան միաբան էր՝ Լիբանանի մէջ (64): Եր բորզը թ. 251 Զեռագիրն է, գրուած 1782ի գրչութեան անյայտ վայրով և Նեղինակո (65): Այս Զեռագիրը Ստու Դաշտեցիի «Կոչ նակ Ճշմարտութեան» երկը եւս կը պարունակէ: Երրորզը թ. 284 Զեռագիրն է, գրուած 1774ին, գրչութեան զարձեալ անյայտ վայրով, և Նեղինակո (66): Այս Զեռագիրը Ստ. Դաշտեցի երեք գործերը միանգամայն կը բոլոնդագիկ:

2. Խնդիր Ուղղութեան (67), որ Հակածաւութիւնն է Աղեքսանդր Ա. Զուղայեցի կաթո-

լով հայրենիք (Նոր Ջուրայ ?, Ս. Ս.) գրադեցաւ զանազան գործերու շարադրութեամբ, որոնց մէջ ակնառունենքն են . . . : (Quadro), էջ 172): Կը յիշուին մեզի ծանօթ ԵԲԾՔ գործերը Ստ. Դաշտեցի: Ուրեմն, եեւեցնենալ Հ. Սումայի ակնարկութենեն, Ստ. Դաշտեցի «Ա. ակնառու գործերէն զատ գրած ըլլալու է նաև ուրիշ գործեր . . . :

61) Տաշեան Ցուցակ, էջ 131, 708:

62) Սումալ, էջ 172:

63) Ստ. Դաշտեցի 1700ին գրած «Մայնաց Փշանաց» Երկին «Երրորդ» օրինակութիւնն է ասկիս: Երկրադր 1725ին օրինակուած է Հըռամի մէջ, ձեռամբ Ապամի որդի Յակոբի (Տաշեան Ցուցակ, էջ 133), որուն վրայէն այս «Երրորդ» օրինակութիւնը 1744ին, ինչպէս յիշեցնէ, կատարուած է Կ. Պոլայ մէջ:

64) Տաշեան Ցուցակ, էջ 131-3:

65) Անդ, էջ 642-3:

66) Անդ, էջ 709:

67) «Խնդիր Ճշմարտութեան» եւս կը կոչուի (Սումալ, էջ 172, Ղաղիկանի Մատենացիւութիւն, էջ 108):

զիկոսի (1706-1714) գրած «Ալտենական Գիրք»-ին, որ նոյնակէն, իր կարգին, Հականառութիւնն է, ինչպէս գրքին Յոդ Էջին իսկ կ'ըսուի, «Ընդդէմ ազգին Ֆուանկաց» (68): Աղեքսանդր Ա. Զուղայեցի կաթողիկոսը իր այս «Ալտենական Գիրք»-ը գրած է իր վարդապետութեանը եւ Հըարակած 1687ին, Նոր Ձուղայի մէջ (69), իր առաքելաշնորհ Եղբայրակիցին, Եղիշան-Մրգուզի հետ, տիպին ու տատին գորումբ գրահուած, արի ճակատ յարդարեց Թուիկութեան, մասնաւորաբար Կղեմէս Գանոսի գէմ (70): Զամշեան իր Հայոց Պատութեան մէջ կ'ըսէ: «Սա ինքն աղեքսանդր առաջ քան զնասիլ իւր յաթոռ Հայրապետութեան՝ ունէր ընդդիմութիւն առ քաղկեդոնաւան ևս առ աթոռն Հոռմէայ. ևս գրեալ իսկ էր էիք մի փոքրիկ Հակառակ բանիւք. որոյ ընդդիմ արք զայ զիրք ստիգմանն դաշտոցի ի նոր ջուրայ՝ մի առ մի պատասխանի տալով բանից նորա իսաւութեամբ (71): » Ստ. Դաշտեցի իր այս Ընդդիմափոսութիւնը գրեց 1706-

68) Ղաղիկանի Մատենացիւութեան մէջ, էջ 108: Հմեմ. Սումալ էջ 172: «La confutazione del mentovato libro di controversie del Patriarca Alessandro qui intitolò «Խնդիր Ճշմարտութեան . . . »: (Ընդդիմաբանութիւնն վերայիշնալ գրքին դիմ («Մայնաց Փշանաց». Ս. Ս.) Աղեքսանդր Պատրիարքի (իմա՞ Կաթողիկոսի. Ս. Ս.) հականառութեան, զօր անուանեց «Խնդիր Ճշմարտութեան»:) Ուրեմն Աղեքսանդր Ա. Կաթողիկոսը ընդդիմաբանած է նախ Դաշտեցիի «Մայնաց Փշանաց» Երկին իր «Ալտենական»ովք (?), որուն ի պատասխան Ստ. Դաշտեցի իր «Խնդիր Ուղղութեան կամ Ճշմարտութեան» Երկը գրած է:

69) Ղաղիկանի Մատենացիւութիւն, էջ 107: Աղեքսանդրի «Ալտենական»ը տպուած և նաև Կ. Պոլսի, 1783ին (անդ, էջ 108-110):

70) Տե՛ս «Հայկական Տպագրութիւն», էջ 1, Ա. հատոր, 1904, Բ. տիպ, (Թիֆլիս), էջ 253-5, 350-2, 360-5:

71) Զամշեան, Հայոց պատմութիւն, Գ. հատոր, էջ 749:

ին (72), ուրեմն Աղեքսանդրի «Ալտենական»ի Հրատարակութենէն (1687) մօտառը տպէս 20 տարի յետոյ:

Վիեննայի Միխիթարեան Հայրերու գրբ-չաղաքատունը ունի միայն մէկ օրինակ Ստ. Դաշտեցիի այս երկէն, որ թիւ 284 Զեռաղիրն է, զոր վերը տեսանք:

3. Կոչնակ ձշմարտութեան, որ ըդդիմարանութիւնն է Տէր Յովհաննէսի Ճծուի Փայքցոյ մէծառչակ փիլիսոփայի մականուամբ Մրգուու:

Բ. Տաղեր

Ստ. Դաշտեցի առանց իր նորայայտ տաղերուն մեզի համար անուն մըն էր միայն, որուն վրայ տարիները արգէն մաղած էին իրենց շարացին փոխն: Անոր անունը, իր աստուածաբանական եւ լիճապանական գործերով, չէ կրցած մազցի յաշորդող քանի մը տարիներու վրայէն իսկ: Իր տաղերը տուին մեզի իշխանութիւն տարիներու ծան կապանքներով, կալանաւոր այս մարգը մոռացման վիրապէն հանելու ի լոյս: Մեր օրերուն արեւի բերուերու շնորհը անիկա իր տաղերէն կը սասանայ: Ու մենք իր վիճաբանական գործերէն, ինչպէս իշխարէն, մեր ուղղութիւնը կը դարձնեն իր տաղերուն:

Ստ. Դաշտեցի տաղերը կը գտնուին միակ ձեռագրի մը մէջ (73), որ ներկայիս Խթիլիասի Կաթոլիկոսարանին գրչագրատան սեպահականութիւնն է, ինչպէս յիշցինք, եւ որուն ընդարձակ եւ լիակատան նկարագրութենը մէր կողմէ կատարուած է «Անահինափ մէջ Հրատարակուերու համար: Համառօտ կը ներկայացընենք այս ձեռագրիը, մանրամանութեանց հետաքրքրութիւնը ունեցողները զրկելով մեր ընդարձակ նկարագրութեան: Այս ձեռագրին խորպիրն է. «Տօմար Աղքարիայի, եւ Պարզաւութիւնը մէջ շկան նման բաներ:

72) Ղաղիեանի Մատենագիտաւթիւն, էջ 108:

73) Արդեօք կա՞ն ուրիշ ձեռագիրներ (Հընդկանական կամ Պարսկանական), ուր կը գտնուին տաղերը աս. Դաշտեցիի: Ցարք երատարակ - ուած Ցուցակներու մէջ շկան նման բաներ:

մար ի վերայ Աղարիայի ամսոցն կարգեալ. եւ Ծալք եւ Ռտանաւորք. եւ այլ բանք եւ իմաստք տօմարականք, Հոգեւորականք, եւ պատմութենականք: » Ձեռագիրը, ինչպէս կը տեսնուի խորպիրն, բաղադրութիւն մըն է այլանուն նիւթերու, եւ այդ պատճառով մենք տուինք անոր «Հաւաքածոյր» անունը: Այս «Հաւաքածոյր» համարք բաժնին մէջ կան Ստ. Դաշտեցիի տաղերը գրեթէ ամբողջութեամբ: Այս «Հաւաքածոյր»ն կազմուած է «աշխատութեամբ ապօնկալ Պետրոսի դպրի եւ քարտուղարի», յամի տեսան 1754ի, ի բանկալա» (74): Ձեռագրին գրութեան թուականը ունի մերձաւոր ժամանակակցութիւն, ինկ գրութեան վայրը՝ հայրենակցութիւն: Ստ. Դաշտեցիի հետ: Ռւերսն այս ձեռագիրը Ստ. Դաշտեցիի տաղերուն անմիշական, ոչ ուրիշ ձեռագիրներու միշտորութեամբ, ընդօրինակութիւնն է: Ասոր համար մեզի կը ներկայացնէ դրչագրական մեղքըրէ անարաս օրինակութիւնն մը: Ռւերսն մեզի կը մասյ հետեւցնել որ Ստ. Դաշտեցիի ինքնագիր տաղերուն վրայէն արտադրած է այս ձեռագրին զրիչը, որ, մակարերելով Զեռագրին մէջ գտնուող ինչ ինչ նիւթերէն, Ստ. Դաշտեցիի ինքնագիր համախուներէն մին եղած ըլլալ կը թուի:

Ձեռագրին տաղերուն բաժնին մէջ կան ձեռւեւեալ տաղերը Ստեփանոս Դաշտեցիի:

1.- Ստք շարագրեալ ի Ստեփանոսի Դաշտեցոյ, սակա արձնագրութեան գրան եկեղեցւոյն սուրբ առաքելոյն Թօմայի, որ ի յագուլիս, ի ինդրոյ տեսան ուսանուու արքի եպս. ի եւ առանորդին Գողթնեաց նահանգի: (էջ 212-215) (75):

2.- Նոր ջուղացու մէծամեծաց վաս եւ անկարգ արարմանց վա՛սն՝ ուտանաւոր, զոր շարագրեալ ի Դաշտեցի Փանուն աշխարհաբառնեցուաւ: (էջ 248-253):

3.- Առ հանկերձիք միայն երեւեալ վարդապետու ումանա, որք ձեռանան իրուեւ զգեւուաւ:

74) Տեսմել Ձեռագրին նախոցը;

75) «Հաւաքածոյր»ի էջերն են:

- տունս, թերեւս երկայն մօրուօքի իւրեանց։
 (էջ 253-255) բայսան աշխարհութեան վեհական պատճեան քայլ առաջաւագակացոց հայոցինի՝ զրց պարզ թիգունաց զար գու յարծենան։ (էջ 255-257)։
 առաջ հայուս ապքամ-է կաւայք-մէջ (1809), Ա-, էջ 275-ուն, ուր հայուսարսիւթեամ համար զըր-կամ գու նաղաց Եռախամբար երկու տաղերուն ժեն։ Արագործին համկիթ-ունցողը, նշանաւոր Արևածառ քահանա։ Միշեան։
 պահանջան թագավոր Միշեան։
 պահանջան Թագավոր Ֆալտիս առ ծրաբամ ուսաց առանց Ստեփանի Գայտացոց։ (էջ 257-258)։
 առաջ թագավոր Մտեփանի միրատի՛, այդ- էջն։ (էջ 259-260)։
 առ Ա-, առ Ա- առ է։ (էջ 260)։
 առ Տաղու թէ տէտ անանուն է, բայց անտարա- կոյն։ Սա Դաշտեցինն ըլլորու։
 8-Հայրէն թաղին Մտեփանի։ (էջ 261- 262)։
 9-Թաղին Մտեփաննոսի նահատակի, Հա- լուն։ (էջ 262-263)։
 10-Թաղին Ստեփաննոսի։ (էջ 263-264)։
 11-Ասէնի, հայեապ, Բարամի։ (էջ 265- 266)։
 առ Ասէնի հայեապ, Բարամի առ առ առ առ Տաղու Սու Պաշտէցինն ըսցաւու պատուիսու իր հօր Բարամի անունով առորդուած է զայն, իրչէս Յովնաթան նազոք, իր հաւուն Վարդանի անունով ճանչուած է իր մէկ սուանալը։
 12-Առ ոմն ուրցազ էն Տակացու, պա- թիրի, իշշէցալ է երթունի շանդիրէան, նուա- տու Ստեփաննոտէ զայսաննութիւնը եւ պարս- տանը, սանանուրիւթ պարանիւնաւ։ (էջ 267)։
 13-Գայրի Թաղին Մարգարեանին վասն ուոք շարագրէալ ի նոյնույն սուփաննուն։ (էջ 268)։
 ա Առաջ Ասաց շարագրեալ պակա պահրու նա- զարաթին, Ամիանու, սահ գանձեանի առաջեց- ւասութ թունի Փրկին 1702, Յուղիս 1710. (էջ 269-270)։
 ա 15-Հայրէապ, Թաղինի, ի հայտից պատիան- նոս։ (էջ 271)։ ասան զայն առ առ առ առ առ
 16-Ուր շարագրեալ ի նոյնա Ստեփան- նոս Դաշտեցին, ի միշեան, ի միշեան, ի միշեան ի բաց իրաց։

(էջ 272-283)։ *) Այս գաղտնական մէջ կան նայարձեց տաղերը Դաշտեցի Մտեփաննու Ար- ևնայի թիւ 20 Զիւտիւրը եւս զնի Սա Դաշ- տեցի մէկ տաղը, որ չկայ մէջ «Հայտաբորչին մէջ եւ որուն իսրապէին»։

«Դանձան ըստուանցու» (76)։
 Այս տաղը այցուբենական կարգի վրայ յօ- րինաւած է եւ մէջապէս ցանկալի է անը հրա- տարակութիւնը; զդր կը սպասնէ ն Ա- Ակինեան։

Այսպէսով կունենանք Սու Դաշտեցիի տաղերուն գրեթէ ամբողջութիւնը; առանց հաշուելու երկու մանց տաղամասիւթիւններ, որուք ինչպէս միշտիւնք քրութեանս ազդուա- լուր թեանը, կը գոնուէին եւ «Ասիսա պիրա- նաց երկին պիզուն» ու միշը»։

Սու Դաշտեցիի տաղեցը կը թանձնամին եր- կու խումբերու առ կը գիտեսական պարապա- կան եւ թ- Խառուական եւ մատասարական։
 ա- երգիծական պարապատկան։

Դաշտեցիի մէջ շարագան գիծը կէելու եւ մէրթ խոյթեցը հսուու շնորհն է; որ իր տա- շապացութիւններուն առենչն զիմացնուն զորին եւ եւ կերկարածուք զիթթէ՛ իր բոլոր տաղե- տան մէջ։ Այս խոյթեցը զի մնունց կ'անձէ այն մինուրանն, ուր կ'ապրէ, իր դարուն, Ա- պահանք Հայութիւնը եւ որ իր մէջ անեցու հազիծէր առողջապրութիւը։ Հարսութիւն»։

բարացած գանձատկաններու այդ գայաքը ան- թիւսափեի մուռութիւններ ունեն եւ չէր կրնար ընանեալ, գառն ոյ նի թական բարգաւածու- թիւմը, եւ խաղաղութիւնը, «այս ժողովարիին անձանաշ որպէսկ»; կը մակարութեն հանդիսուիր մեղքեր։ Եւ յառու կրնարը ու որտեւ անցնացնով վենեկանաց հայութիւնը կը մէջ է իշբամարտ պարագա, ուրի մեղքերիւնը։ կը սանձաւթակ- ուէին, մէր հոր մեղքերը։

Սու Դաշտեցի յորձակեցաւ այդ մեղքե- րուն վրայ նախ տառուածարաններուն մե-

*) Այս սուփառուրը կրուտարմանցիմ Անս- էմիփի հայուրը թիվմ «Աց» (Մ. Կ. Ա. 11- 76). Տաշտան պոլիսի, էջ 133։ աս լ լ 11- 11

դաշ զմբքի ըստ նշուակելու հանչուած արդ կա-
կուն կրամիլ, բ չուշի չոսանքի մը: Ամու-
աշխատանց մը է առիկա, որովհետև վարձ
կառ առ թէ պէտ անարձաթ — ծառայոթին,
մը էր: Ենանց արդ մեղքերուն վայ արձա-
կեցաւ երգիծարանութեամբ:

Եր երգիծական պարապատկան տաղերն
են:

Ա. - Ըստ՝ չուղացու մեծամեծաց վաս եւ
անկարդ արարմանց վասն ոտանաւոր, զ՞ր.
շարադրեալ է Դաստեցի Փանոն ահարհարս
լեզուա:

Այս «ոտանաւոր» անինիսարինեի վաւե-
րաթուալթ մըն է Նոր Շուղայի Հայութեան ներ-
քին կեակին Համար եւ լիակատար զանկ, մը
այս տարագնաց ժողովուրդին մեղքերուն: Հա-
մարձաթ իշխանութիւնն է, մեր, զասական
մեղքերուն, որուց արմատը մերթ ինքարի
մինչեւ մեր նախաշարիերը: Բանի մը ան-
ջատ տորեր կը քաղեմ այս «ոտանաւոր»ն,
ուր մեր ամեծամեծաց վաս եւ ամփարդ ա-
րարուուց ների կը պամուխի զազպատեա-
խատութեամբ:

«Քուրդի փող, տան կեսիք պրէն
տափիկ տափիկ հըմքեր բրէն:»

«Քուրմ դժակ ներն զանակ:»

«Քուրդին միլում եղոքն ստում,
ովեւ սրտամ պերկ պարապատմ:

զատմունքն ողջ մեղքօք դասաւ
դեռ օտարի տնազ կանեն ք:»

«Ո՞մ, կայ կարգադ կամ, ո՞մ կայ ջանքն
մեծ, ու պղտիկ՝ պարապատացնց:»

«Վանքն է քուրդի արձաթմանք,
դեռ ուրդիք անազ կանեն:»

«Անկար պանք են, չառ կէմն ծում-
մարդու մին ունում հռմ հում:»

«Մուսակ գնանցել արյուն ծծում:»

«Մօլին փառք տան մէջ, տեղն ցըքիք:
ինչ ծակ տեսնեն ոսկով լըգին ճումնայի լուսա-
տանքիք է կետանք:»

Բ. - «Ալ հանկերձիք միայն երեւեալ վար-
դապիտու ումանին, որք ձեւանան իրրեւ զգե-
տունա թերեւ նրկայն մօրուօք իրքանց:»

Այս այրահամուերծ կրնաւորը, Սո. Դաշ-

տեցին, կրցաւ ցցել ծիմադելի թերութիւնները
«երկայն մօրուօք» վարդապետներու, ըրոնք

«երկայնափե են որ զափ բլլուք մի ոչ գիտեն»:

բանկակին է այս ոտանաւորը իր ժամա-
նակի կերպակնանութեան զարգացման մակար-
դակը չափելու համար:

Դ. - «Ճուղայեցոց Հայրենիք գրոց լեզուն
պարզ այս, զոր կու պարձենան:»

Հայ քարքառալիուսութեան, պատմութեան:

Համար, մէծարքէք ստանանոր մընէ տակիս,

ուր, ժողովրդական լեզունք, կը Հեղուուին շ

զանազան բարբառները, որոնք կը խռովէին

ուր Շուղայի մէջ բարթականութեամբ հետքա-
ցած եւ գաղթականութեամբ մէկութուած զար-
յեռա կողմէ: Այսպէս կը սկսի մակիս:»

«Ճուղայեցիք անք կու պարձենչը

մենց մեր լեզուն գրոց կարծենք:»

ով գրափառք չիք բօսնան:»

Հըրաքիկս կը քարդութենք:»

Գ. - «Ալ ո՞ն ուրացօղ եւ ժամացու, աղա-
փերի կոչեցեալ ծերունի, ջանգիրեան, նու-
ստարի ստեփանուսէ գովոսանութիւնք եւ պար-
սաւանք, ոտանաւորիկ շարադրեալ:»

Ե. - Ուրց շարադրեալ սակ անիքան նա-
զարթին լիլունու, ստեփանուսէ զանեցույ,
ի թուին փրկչին 1702, Առլիսի հ:

Սո. Դաշտեցիք երգիծական այս տաղերը

կը ներկայացնէն պառական արժէք: Հայ եր-

գիծական գրականութեան տաղաչափական հը-

նալոյն օրինակներն են մասնք, ուր զեկավար-

ուած լըգուի մը եւ նարտար արուեստի մը մի-

ջոցաւ զոսած է հեղնանքը, խառնուած պար-

տանքիք է կետանք:»

թ - Խրաստական - իմաստավրական։

Իր խրաստական տաղերը կր բերեն խորհրդածութեանց Հռափանին՝ տրոմութեանէն ու հրճուանքին կիզաւած մեր հոգիներուն։ Իր խմատասիրութիւնը, գիրքիքին մատամարարուած, կրցեր է զիրքերու կեղեւը պայթեցնել, որ բիշն լոյսին տակ։ Անոնք յանախ կուգան անձին ապրուաներէն, եւ վիշտերէն ու խոդութիւններէ ակօսուած հոգիի մը յետաւայեաց, մտածումներով հասունացած ակնարին են։ Անիկա ունի մեղքը այս անձնադրոշմ խմատասիրութիւնը մերթ տանելու գիրքերու անարեւ բաւիլին։ Իր մեղերուն ծանր տոկոսը իր ժամանակին վերագրերու բարեացակամութիւնը ունենալէ ևտք, մենք այս մարդէն դարձեալ կր սպասէնք որ իր գարուն անխուսափելի արատները լուր պայթող գեղեցկութեանց արեւոլի։ Իր ժամանակին բարձրագոյն կրթութեամբ զրաւուած այս մարդը ունէր՝ յարգալիր մեր խոնարհութիւնը հարաւրեկու աստիճանն անրտարութիւնը տաղաչափելու, այսինքն ունէր երենուէ աներուպարը ամենէն ծանր ու անապարագելի մտածումներուն համար։ Բայց ՞ուր է այս տաղաջափութեան բնակիչը՝ ծիրանի բանաստեղծութիւնը։ Զենք զաներ եւ քիչ անդամ կը գտնենք, ձմրան արեւին պէս։ Բայց մենք կը պահանջնենք պահանջնենք յափունական բանատեղի քանդակագործ աթոռը, որովհետեւ իրեն շնորհուեցաւ մեծ կեանք մը, ուրիշ ձիրքերու հետ, որոնց մէջ հատիկը ուրիշները մերի պիտի ընծայէին առնուազն ապրժանի դրոց յիշատակի։

՞ուր է այն Դաշտեցին որ չափեց անձաւարծիր հեռուները Հնեկաստանի «Սուրաբ» քաղաքէն մինչեւ Եւրոպայի Ալվուոնու քաղաքը ՞ուր է այն տարազնաց ու անհողին պաշտականը, որ իր հոգին հատուածները ծգէց յամրինթաց նաւերու մէջ եւ զնզուն կարաւաններու հետ։ ՞ուր է այն հոգին, որ մտեցաղ մահուան սարսուոր ապրեցաւ յարատատան նաւի մը խարխուլ տափական վրայ, իր հոգին թրջեց ալիքներու փոշիվ, եւ որ օրորուեցաւ կարաւաններու երազամայ գնացքէն։ Մենք ի զուր կը փնտունք անձաւաններուն համար մեր ամենենին բողութիւնը հայցելէ ևտք, կը համարձակինը ըսել որ Ստ. Դաշտեցիի խրատական եւ խմատասիրական տաղերը կրրնան շատերը փառքի տանիլ։ Մեր գժոտհութիւնը բացակայ զեղեցկութեանց ցաւր չէր, այլ քանի մը թանկանին առարինութիւններով օժտուած այս մարդէն աւելին չգտնելու յուսաբարութիւնը։

Իր ական տափաստաններու անձայրածիր լոռւթեամբը վարարած յուզումը, որ տաղաչափութեան դատարկ պարունակները լցնէր արիւնով ու ջերմացնէր սարսուռով։ Իր տաղաչափութիւնները բնակուած պիտի ըլլային զաղթականի յոյզերով, անաւարտ երազներով եւ այլանոն քաղաքաներու գոյներովն ու մշուշով, որոնցմով լիացուցած էր ան իր ճանապարհորդի աշեքերը։ Բայց հազարաւոր քաղաքներ յայցելող եւ բաղմազան աշխարհներու անեղործ տարածութիւնները չափուուած ամառավոր ամառութիւնը միջոցով մը գրեթէ անմիջութիւնը ։ Ենթակայանայ մեղի եւ քի անդամ կր բերէ բարաւոր այդ վայրերուն։ Բազմարկած այս մարդը այդ չքեղ արձականին հաղիւ լսելի ճայներ նեստած է իր տաղերուն մէջ։

Ու մեր յուզանդիր այս ակնկայութիւններուն փփարէն անիկա մեր երեսին կր ննտէ իր բանաստեղծութիւնը, որ աստուածաբանութեան գուլ ճանկերով փետուուած ու խեղդուած թուունի մը ջերմութիւնը հաղիւ պահող մարժին է։ Իր մտքին մակաղաթր աստուածաբանութեան ցեցին կերը զարձուցած այս մարդու զան է իր գիտութեան։

Իր կեանքը, ուր մեծ ինդութիւններն ու տուապանները մարզիտներ բիւրեղացուցին, եւ ատարայիսի գեղեցին իր ճամրատութիւնը, մեղի հարկարեցին այս ակնկալութիւնները։ ։ Մեր հայրերը զրցան իրենց սրտէն պոկել այդ մարդարիտը եւ իրենց հետ տարին անանուն ծովուն խորքերը, ինչպէս պնչնչացած սոսրէն իր մարդիտը։ Դաշտեցիի տաղերը մենած սոսրէի մը ամիր ննտուած պասեանն են, ուր երբեմն բնակած է մարդարասակիր կենդամին։

Այս անիրան պահանջներուն համար մեր ամենենին պահանջներուն խողութիւնը հայցելէ ևտք, կը համարձակինը ըսել որ Ստ. Դաշտեցիի խրատական եւ խմատասիրական տաղերը կրրնան շատերը փառքի տանիլ։ Մեր գժոտհութիւնը բացակայ զեղեցկութեանց ցաւր չէր, այլ քանի մը թանկանին առարինութիւններով օժտուած այս մարդէն աւելին չգտնելու յուսաբարութիւնը։

Իր խրատական-իմաստասիրական տաղասացութիւններն են։

իր խրատական – իմաստափրական տառապացութիւններն են.

Ա. – Թաջնիս հայերէն առ երախտամոռաց ու անս, ի Ստեփանէ Դաշտեցոյ:

– Թաջնիս Ստեփանի վիրաւորի հայերէն:

Գ. – Ա՛հ, ա՛հ, հազար ա՛հ:

Դ. – Հայեւար թաջնիս Ստեփանի:

Ե. – Թաջնիս ստեփաննոսի նահատակի հայերէն:

Զ. – Թաջնիս Ստեփաննոսի:

Ե. – Մանի հայեւար Բաբաղի (Ստ. Դաշտեցի հօր անունն է):

Ը. – Զայի թալսայ քարվանսարին զան՝ սուք, չարադրեալ ի նոյնոյ ստեփաննոսի:

Տ. – Հայեւար թաջնիս ի նոյնոյ ստեփաննոսի:

Ժ. – Ուոք չարադրեալ ի նոյնոյ Ստեփաննոսի Դաշտեցոյ, ի վերայ այլ եւ այլ իրաց: *)

Իր խրատական եւ իմաստափրական տաղերէն կը ջոկեմ հետեւեալ սովորու, որոնք պղտիի չողերն են մուռք ամպերու ետին մնացած արեւի մը:

«Միրելի, բ՞նչ կուտաս քո հացըդ չարին.

Զենէդ կառնու՝ կերթայ ըլքես շանց կուտայ:

.....

Անուշ գինուն բամպասանքն է՞ր կանես.

Մէկ պարզ ջուր այ որ հանապազ մատուցմ այ.

Չուր յե՞ր աղաս, միթէ՞ գինու էրկան ես.

Չատ չե՞ս ասել, այդին ՞մ այ, մատն ՞մ

այ: (78)

.....

*) Ստ. Դաշտեցի «Ռուֆ [շարադիեալ ի ստեփաննոսէ դաշտեցոյ,] սակա արձանագրութեան դրամ եկեղեցեցոյն աւրե առաքելոյն թօմայի որ ի յագալիս...» խորագրով տաղը («Հաւաքածոյ» Անքիւսափ, էջ 212-15) չի մտներ ոչ մէկ ի յումբի մէջ եւ գրեթէ պատմական տաղաչափուրիկ մըն է:

77) «Հաւաքածոյ» Անքիւսափ Գրչագրատամ, էջ 257:

78) Անդ, էջ 259:

79) Անդ:

Ինչ գոյն ածես, արուեստըն ողջ մատնում
այ: 79)

.....

Խմաստութեան գտակին՝ թագ գի՞ր տեղի գդակին: 80)

.....

Ինչ փոս տեղ կայ՝ երկնից ցօղն այնում է.

Զար մարդն էս տեղս ի՞նչ ուզում է՝ անում է.

Ժանդ կիտելն մարդիս մէկ փուչ անում է.

Թէ չէ՝ զաշխարհս շալակած ո՞վ կու տանէ: 81)

.....

Զգիտեմ թէ մարդ մարդի վաս է՞ր կ'անէ.

Վեր ծովի եմք, վլներիս ծանր էրկան է.

Մեր ճանիփորք եմք, մեր ճանապարհն էրկան է.

Ալառու պլատիմք հաց ու ջուր ու կուտ տանէ: 82)

.....

Խեւ ստեփան, վլով այգուոյդ՝ պատէ՛ պատ,

Ըլուերդ բաց, ճակատիդ դէմ պատ, պատ,

Հազար տարի դլուխդ տաս պատէ պատ,

Քոյ ուստունքի 83), մէկ ճոթ երած, կուտան

է: 84)

.....

Ինչ ցորեն այ ինչ կու տա, երթ ցրիւ չէ բ՞նչ

կու տա. 85)

Աշխարհս է սուտ, փուչ եւ ունայն աղտալից,

Ինչ ունիս տուր մին մարդարտին, մին՝

ակին: 86)

.....

Ճանապարհ շատ, ո՞վ գիտէ լաւն ո՞ր մինն այ.

Ամէնքն՝ մէկ ճանիփօշ կ'երթան ուրիշ չէն: 87)

.....

Գևշն պարոն շեմ եղնիր,

Կեղնիմ սիրունին գերի: 88)

80) Անդ, էջ 260:

81) Անդ, էջ 261:

82) Անդ:

83) «Ռումանիէդ» ?:

84) «Հաւաքածոյ» Անքիւսափ գրչագրատամ, էջ 262:

85) Անդ, էջ 265: 86) Անդ, էջ 264:

87) Անդ, էջ 271: 88) Անդ, էջ 278:

Իր խրատական եւ իմաստափրական տաղերը, ինչպէս կը տեսնուի վերի մէջքերում-ներէն, ծանրագնաց իմաստանի մոռի լրջութիւնն ունին: Անոնք կը ճգննի բացատրելու մարդկացին շարը, որով Ստ. Դաշտեցի սիրութիւնը արգութիւնը կ'երեւի: Իր իմաստափրութիւնը տանելի կը դառնայ քնարերգութեամբ, որով օժան է անիկա: Ստ. Դաշտեցի արժանի է ասով առնուազն մեր համակրանքին, եթէ ոչ սիրոյն:

ՍԻՐՈՅ ԱՄԲ

Ստ. Դաշտեցի մեր այն քիչ աշողներէն է, որոնց տաղերուն մէջ սիրոյ ճառագայթը քիչ անզամ թափանցած է: Ստ. Դաշտեցի մօտ բանաստեղծը ծանր գիրքերու բանտէն թռած թռչուած մըն է՝ արգէն նուազած: Անիկա մեղի չի գար իր հոգիին դալրուն ու արեւոտ հանգիւրէն:

Սիրոյ կարօսոն ու տառապանքը, որով իր սոգին պեղուած ըլլալ կը թուի, կը հետազգացուի միայն:

«Ճէրն էստից հողի տայ կին,

Քաղցինայ հողի տակին.

Հոգին մարմնումը մաշցեց՝

Մարմինը եռի տակին:» 89)

Եխակեմ քեզ էրկու մաշի,

Հանդերձէ լու էր կոմաշչ.

Ստեփան որ քեզ կու միրէ,

Կասեն թէ է՞ր կու մաշի»: 90)

Ստ. Դաշտեցի մեղի կը պատմէ դառն յուսախարութիւնը, զոր իրեն պատճառած է կինը: Իր երգիծանքը նեսաբը չէ ինայած նաեւ այդ արարածին, զոր վարդէ թերթերով իսկ ծեծել արտօնուած չէր իր արարած երկիներուն՝ Արեւելքի մէջ: (Արդէն տեսանք իր արտայայտութիւնները կնոջ մասին, ուստի ընթերցողին կը խնայենք կրկնութիւնը անոնց):

89) «Հաւաքածոյ» Անքիլեասի գրչագրատան, էջ 260:

90) Անդ, էջ 273:

ԱՐՈՒԻՆԾՏԻ

Ստ. Դաշտեցի տաղերը անվրէպ եւ հաստատու տաղաչափութեան մը մէջն կը քաղէն: (Անոնք խորագութեած են «Ուոք» 91), «Ուունաւորացին» 92), որով Ստ. Դաշտեցի կ'իմանայ չափական գրութիւն: Ճոփի եւ հնարազիւտ յանցերը կը ցուցնեն տաղաչափական արտիստի մէջ իր ճարտարութիւնը: Իր խրատական եւ իմաստափանական տաղերը խորագութեած են «Քաջնին Հայերէն» 93), «Հայեւար թախնիս» 94), եւ «Մանին Հայեւար» 95): «Թաշնիսի համար արագէս կ'ըսէ Գարեղին կեւոնեան. քիչնիս ասում է արն ձեւը, որի տողերում վերջին բառերը միանման են, բայց ունեն տարրեր նշանակութիւնն եւ ամբողջ երգը կազմում է այսպէս: ամէն տան ա. ք. եւ գ. տողերը վերջանում են միատեսակ բառով ու տարրերը նշանակութեամբ, իսկ դ. տողերը նման ա. տան տողերին, դարձեալ ուրիշ նշանակութեամբ» եւն. 96): Ահաւասիկ օրինակ մը Ստ. Դաշտեցի «Թաշնիսաներէն, որոնք լիառատ կը գոտնուին անոր տաղերուն մէջ.

«Իմաստութեան գտակին՝

Թագ գի՞ր անդի գրդակին.

Մինչ ամուրի կարծէի,

Երբ գիտացի, զտա՛յ կին»: 97)

«Թաշնիս»ը միայն յանահւեսութեան ձեւը նկատի չընաի, այլ նաեւ քերթուածին մինու-

91) «Հաւաքածոյ» Անքիլեասի գրչագրատան, էջ 215:

92) Անդ, էջ 248:

93) Անդ, էջ 257 և 259:

94) Անդ, էջ 261:

95) Անդ, էջ 265:

96) «Հաւաքածոյ» Անքիլեասի գրչագրատան, Աղդագրական Հանդէս, 1904, ԺԱ. զիրք, էջ 185:

97) «Հաւաքածոյ» Անքիլեասի գրչագրատան, էջ 260:

լորսը, որովհետեւ Ստ. Դայտեցիի առհասարակ ծանր եւ խաստուն մթնոլորս ունեցող տաղերը «Թաշնիսով դրուած են: Յամենայն դէպս, Աստ Դաշտեցիի «Թաշնիսաները հայ աշուղական զրականութեան որյոյն սեռի լաւագոյն օրինավները կրնան ըլլալ:

ԵԶՁՈՒՆ

Ստ. Դաշտեցի իր աստուածաբանական գործերը գրած է Հին Հայերէնով, որը կը գործածիր անհատ ճշդութեամբ: Իր գրաբարը քիչ անդամ կը խոցուի ունիթիոններէն թունաւորուած հայերէնէ մը: Իր տաղերէն հինդը միայն գրուած են Հին Հայերէնով, թեթև եւ տանիի, այսինքն բանաստեղծութիւնը չարատարորդ լիզուով մը: Այդ տաղերն են.

1— Ուրք չարադրեալ ի ստեփանմոսէ Դաշտեցոյ, քակս արձանագրութեան դրան եկեղեցոյն սուրբը առաքելոյն թօմայի, որ ի յագուլիւ: :

2— Առ Հանդերծիք միայն երեւեալ վարդապետու ոմանա, որք ձեւանան իրեւեւ գդի՝ տոնն, թերեւն երկայն մօրուօքն իւրեանց:

3— Առ ոմն ուրացօղ եւ մակացու, աղափերի՝ կոչեցեալ ծերուանի, հանդիրեան... գոլասանութիւնը եւ պարասանք: :

4— Զայի թալիսայ քարլանսարին վասն ոտք... :

5— Ուրք չարադրեալ սակս անիրաւ նազարաթին լիզուունու... :

Իսկ իր տաղերուս մանցեալ ամբողջութիւնը գրած է ժողովրդական լիզուով մը, նոր Զուղայի զաղթական Դաշտեցիներու բարբառովը: Իր տաղերէն մէկուն խորագրին մէջ կը յայտարարի թէ գրած է «Հայուարհարան լիզուաւ» 97): Իր աշխարհարար հաղորդուած է, կարմիր երակներով, ժողովրդի սրտին հետ, եւ այդ պատճառով բարախուն կենցանութիւն ունի: Ափսոս որ իր մօտ կրաղէտը, այսինքն զերքերու մարդը, վնասած է բրդիչն: Իրեն կը պակսի քիչ մը անդրագիտութիւն: Իր կինանի

97) «Հաւաքածոյ» Անրիլասի գրչագրադասն, էջ 248:

լիզուն տուժած է ջերմութենէն, չնորհիւ իր գրագիտութեան, որ իր արտայայուութիւնն եւ ներշնչումն ցրտութիւն հաղորդած է եւ իր դիման հետ լինթացքին դէմ խութեր հանած: Քերականաման եւ տաղաշախական քիչ մը անփութեամբ եւ տրամաբանութեան անդիլոյ յորդորներուն դէմ փոքրիկ ըմբռաստութեամբ մը իր լիզուն անձեռագործ գեղեցկութեամբ պիտի հանէք մեղի, այսինքն աշուղական սրբազն թագիթածութեամբ, որովհետու մեղի համար զգիլիք վայելք է աշուղի գալուտար ողջոնելի զարսուղի եւ չալարկուած կածաններէ: Իր լեզուն մեղի չի բերեր տրամահաղորդ արձագանդը Ասպահանի եւ «Ճուղիայի» փողոցներուն անկինադարձերուն, չոր գետնի մրայ իմաստութեամբ նստած արուղի մը քեմանչայինին խազերուն: Իր լեզուն բարառն է փողուկրեայ իր աշտարակին ժողովրդին խոնարհի բարեհանող իմաստասէրի մը:

Հայ քարբառաղիտութեան համար թանկագին աւանեն մըն է, ինչպէս ըսինք, իր «Ձուղաեցոյ Հայեննի՝ զորց պարզ լիզուն այ, որը կու պարզենան խորագրով տաղը, ուր հեծնութեամբ առաջ կը բերուին այլազն հայ քարբառերը, որ իր գարուն, կը խօսուէին Ասպահանի ու նոր Զուղայի մէջ:

Յամենայն դէպս իր լիզուն մեղի կը ներկայացնէ Ասպահանի «ախարհարարացին հնագոյն մաքրութիւնը» (98): Հայ աշուղական եւ ժողովրդական գրականութեան մէջ կազմուի սկսող աշխարհարարի եւ արգի արեւելահայ բարբառի փոխանցման շրջանի աշխարհարարի յիշատակելի մէկ օրինակն է իր լիզուն:

ՈԾԲՐ

Իր արձակ գրութեանց ոճը ողիւրին եւ պարզ գտած է իր աստուածաբանական եւ վի-

98) Իր լեզուին մէջ ներելի՞ է փնտուի տարբեր Ազգային բարբառին, որ հայ լեզուարանութեան պատմութեան մէջ ենասէրքարական սեղ մը գրաւած է, շնորհիւ Շրեւէրի («Գանձ Արամեան լեզուի») եւ Սարգսի Սարգսեանի («Զօկերէն լեզու») (հմտ. «Սիսական», էջ 314-315):

հարանական երեք երկերուն ծանօթ մէկը (99): իր տաղերուն ոճը արագ եւ աշխոյժ է եւ մետաղային խոռոչիւն ու հնչականութիւն ունի: իր նախադասութիւնները զեկավարուած են ձարտարութեամբ: Վերջապէս ինքողինք փրկող ոճ մըն է անիկա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Սու Դաշտեցիկ տաղերը կը ներկայացնեն պատմական, աղդադրական, բարբառագիտական եւ բանահիւսական արժէք: Նոր Ձուղայի հին հայոց ներքին կեանքը եւս առաւել լուսարանելու համար անոնք օջախակար պիտի ըլլան: Վերջապէս անոնք նոր բացուած պլոտիկ ակ մըն են, ուրիշ հայ գրականութեան այլապան անդաստաններու մշակները գիտնալու են օգտուիլ:

Սու Դաշտեցիով հայ առուզական գրականութեան մէջ նոր գչմք մը կ'աւելնայ ու թափուր աթոռ մը կը գրաւուի ծանր տարագով նորեկի մը, որ մոռացման սանդարամետէն կը

յառաջանայ ու կուգայ մեղի: Ու, պարիսպները աշդէն կործանած վաղեմի գերեզմանատուննէ ինչպէս անցնող ճանապարհորդ մը, որ անգութօրէն աճած խոռոչուն մէջ տապալած մահարձանի մը երկաթազիր ու կիսաքաննդ արձանագրութիւնը կը քակէ՝ անլաց լուսթեամբ, ընթերցո՞ղ, խոնարհէ՝ կարդալու Դաշտեցիի այս տողերը. (100)

«Յուսամ յիշել յազօքս ձեր,
Որք հանդիպիք հարք եւ եղբարք,
Նաև զանում ապերախտիս՝
Ընդ այլ եղբարցն առնուլ ի կարգ:
ի անուն իմ սոլիստնոս՝
Որ ի Դաշտէն եղէ սերեալ,
Թէպէս նաւի իմ սեղափոխմամբ
Ի յասպահան եղեւ տարեալ:»

100) «ՀԱՅՔԱԺՈՅ» ԱՅԲԻԼԻԱՍԻ գրչագրատան, էջ 215:

99) Սովոր, էջ 172:

